

Պ Ի Տ Ս Ա Կ

Բ Ի Տ Զ Ա Ն Դ Ե Ա Ն



Պ Ե Խ Դ Ր Ա Յ Ց
Հ Ե Կ Ե Բ Ո Ւ Թ Ե Ե Լ Ե Ա Ր Ա Ր Ա Ր Ո Ւ Խ Ե Ա Յ

1813.

Տ Ա Յ Տ Ա Յ :

Ե Ե Հ Ա Ս Տ Ա Ն :

Ա կ մ ա կ ա յ ս ա յ ս . . 10 Ա պ է թ ե լ :

մայ . մայուս 28 հն մինչև ապրիլի 2 մայակ
հունիսից 144 անձինք :

(Օրոշ . կայսեր .)

Ս Ա Յ Տ Ա Ն Ի Ա :

Մ ե կ ս ե լ . . 25 Ա պ է թ ե լ :

Մ ե կ ս ե լ . . Պ ա ռ ա լ ի ն ո ւ ս ե լ ն ը շ ա բ ո ւ ս կ ա յ ս :

Ա ռ ա կ ո վ ի զ ը ր ք ե ր ո ւ ն պ ի ս ք ը է ս յ ն ո ւ յ օ ի
վ ը ն ո ւ յ օ ի մ է լ ո ր ա ռ ա ն ց ա պ ա կ ո ւ ս ի գ ի չ
ժ ա մ ա ս ո ւ կ ե լ ն ֆ ր ա ն ո ւ ց ը լ ի ն վ ո ւ ք ը կ ը ն է ա ն ո ւ ց
դ է մ մ ե ծ յ ա լ թ ա լ թ ի ւ ն ն ի ր : Ա ռ ա կ ո վ ի ո ւ
Պ ա ռ ա լ ի ն ը շ ե ն է ո ւ ա լ ն ե ր ո ւ ն մ է չ լ ի ւ կ ե ր ի ր :
ա ն հ ա ս ո ւ մ ա յ ն ո ւ ն է ի ւ ս ե լ : Ա թ է ի ն և Զ ա ր
ա կ մ ե տ է պ է շ է ն ե ռ ա լ ն ե ր ո ւ ն մ է լ ս զ ա ւ մ է կ ը
կ ը ս ի ւ մ ը : Ա թ է ի ն ի ս ե զ է ր ո ր շ է ն է ռ ա լ
ի ւ ս ո ւ ք (ո ր է Պ ա ռ ա լ ի մ է կ Շ է ն է ռ ա լ մ ը)
Ա յ թ է ն ո ւ մ է շ է ն է ռ ա լ ի ն հ ր ա մ ա ն ի ն ո ւ կ ը
ի ն ի , և ս ի հ ա ռ ո ւ մ ա կ ւ ե լ ը կ ո ւ զ է ր ո ր ա ռ

Ճ ճ

ՃԵՆՔՈԱԼ Եօքը ըլլայ գլուխ ու կառավար բոլոր Պուռշի դունդին կայ, բացի ան զօքերէն որ կուգան Սլեշեայէն: Պուռշի թագաւորը չառ անդամ ամմէն կարել իեր առվ ճանաց հաշտեցնել զասներ մէկմէն կու հետ, բայց չեկրցաւ:

ՊՈՐՉԵՐ **ՃԵՆՔՈԱԼ** պունդը կըբարձա նայ: 8 հազար հոգիէ: Լութանու ու թէ թէրստով զօքապեսներուն գունդերը (ու ընց գլխաւոր հրամայօղը չգունդացվիր մը բրինչերէն է Պուռշին) կըբարձանայ 8 հարիւր որսորդ ձիաւորէ, ու 3 հուսար ըսկած ձիաւորներու գունդէն՝ որ իւրաքանչ չեր գունդերը կըբարձանայ 4 հարիւր հոգիէ: Ասոնցմէ ուրիշ կայ 4 հարիւր ձիաւորն զրահաւոր գէնէւ, ու 3 կիմ 4 գունդ առ թօփմիներու:

ԱՄ բոլոր զօքաց գունդին ամմէն հարկաւոր բաները կըբարձա, կըյուսացվէր որ ամոնց հարկաւոր եղած բաները հոգաներցիք, բայց պօշ ելաւ ասյոյս:

ԱՅ ընծայները որ տըրմեցա զօքերուն իրենց կարսունելը լցունելու համար, խիստ քիւքան է: Սարսնիացները հիշ բանմը շխորվնն: Պահին էսթ քաղաքը ուսկից շատ բան կըյուսացվէր առնելու օդունթե համար, և ոչ մէկ ըստակմը տըլաւ, ասոնց գլուխներուն մէջը ամսոնք են միայն քիւմը խելացները, որոնք են անդամ միոնկէն Վշինինին: իսկ մէկաները ամմէնը ցած աստիճանի մարդիկներ են:

Մ ոսկովները ամմէն աեռակ բաները կըմովին ու կըմովին և չեն կըշաբանարկոր, ասոնց հասարակ կերակուրը միսյն չըլար կոր բաւական, այլ իրենք զիրենք արվերեն գիւնի խըմելու, ու առաւօս իրեկուն խահիւ խրմելու: Մոսկովի ու Պուռշի հաշարակ զինուորները մէկմէկու հետիխաս միրով կըվարվին կոր մինչեւ հիմայ: Մոսկովին զօքերը երեսը մտան Սաբանխյին մէջ, Սաբանխացը Մոսկովներուն երես չըմըլին, հիշմէկ իրենց յորդորանիք թուղթ թէրը որ ըրին, ժողովուրդը ոտք հանելու համար, հասարածմը ընւնեցաւ: Մոսկովները աս անդամ չըւնենալու իրենց հետ կերակրոյ պաշարներ, ինկերեն աս աերութե չըլս գիւն իրենց կերակուր գըտնալու համար, և շատ կըվախցըլի թէ քիւ ժամանակէն պիտոր իյնի աս տէրութիւնը մէջ մէծ առվ: Ալէզիայէն եկած կահոնաւոր զօքէ:

բը կըկենան կլօկառւին բերդը ու ուրիշ բերդերը պաշարելու համար: (Օբակը Փաբէլու:)

ՊԱՎԻԿ ԵՌԱԱ.

Կոստյանիա: 24 Ասրէւ:

Ա լոթէմոյէռի բերդին մէջ եղած պահաները կըտրիմութը ետ կըլցունեն միշտ վթնամները, քանիոր ասոնց վայ կըյարձակին: աս բերդը պաշարօղը է մէկ Պուռշի ՃԵՆՔՈԱԼը, որուն անունը է Քլէիթ: շատ անդամ աս ՃԵՆՔՈԱԼը համարձակցաւ առնելու համար աս բերդը, բայց չեկրցաւ առաջ տանելու իրեն ուղածը, ու շատ մարդ ալ կորսնցուց բերդին առջնել:

(Օբակը Փաբէլու:)

ՄԵԾ ՏՈՒԴԱՑՈՒԹԻՒՆ

Ֆուանք Փոռթի:

Ֆոռանք Փոռթ: 28 Ասրէւ:

Պէոլնի գաղէթան Ապրիլի 15 ին կըպատմէ թէ Սթէթթին բերդին պահապանները ամսուն 8 ին ըրերեն քաջութիւնը, ու այնու մէծ վասա հասուցերեն Մոսկովի զօքերուն՝ որ բոլոր գունդը ետքավը կը թէ բերդին պահապանները շատ պաշարներ ձեռք ձէրէն ու տարերեն իրենց հետ բը բերդ:

(Օբակը Փաբէլու:)

Կ Ե Մ Ց Ե Ս Տ Ա Ն

Վլանիա: 20 Ասրէւ:

Կ էմցէին կայսրը հրատարակեց մէկ վահրումը՝ որուն մէջը կըսահմանէ թէ ոչ մի երկրցիք քրնէմցէները պարտաւորվին այն երկրցիք քրնէմցէները պարտաւորվին գրիւլու հիմակիւնն զինուորադրութիւն մէկ գրիւլու հիմակիւնն ան օտարականներնալ մը, այլ նաև գրիւլն ան օտարականներնալ որոնք շատ տարիէ որ կըկենան իրեն տէրութեան մէջը, ու կըլուցէները ամմէն աղքային աղատութիւները ու տէրուե պաշտեանութիւնը իրեր երկրցիք:

(Գուակը Փանին:)

21 ին:

Ալեսովէր հոստեղը թէ ծամօսքին բեր դը առերեն Մոսկովէրը ֆրանսըներուն ձեռքէն, բայց ամուս է ին եկած խապաները անոր ներհակը կըհաստատեն թէ Մոսկովէրը քանի անդամոր յարձակեցան աս բերդին վրայ առնելու համար, բերդին պահապաները գէմ դըրբին, ու ետքեցին զանոնք, և թէ բերդը հիշ մէկ ներութիւնը չիբանակոր հիմայ:

Վա տէրութեն գունդը որուն վրայ կըհարա մայէ ֆրիմօնթ Ճէնէռալը, լերջի պատերազմը ընելն ետև կեցերէ ֆրատօվիսին շընակները • աս գունդը վերջերը Մոսկովին առաջապահ գունդին հետքիմը դըպաւ, վասն զի Մոսկովէրը կուղէին մօտիկնալ ու քննել իրենց գերբը, զօրուելը, ու բազմութիւնը:

Կալցիաին մէջ եղած պահպանութեան գունդին պատոր խրկըլի նորէն օդնութեն, և աս ամէն պատորասութիւներէն կըմահաբերվի թէ պատորսկի պատերազմը ընել:

Ֆ Ի Ա Ն Ս Ա Ն

Փարէս 4 Մայիսի:

Այսրուհին կառավարը ֆրանսայու առաւաս հետեւալ խապարները Ապրիլի Յոնին:

Մօրպայի իրինքիւն գնաց Վէհսսէն, ֆէլսին վրայ, իրեն առաջապահ զօրքը՝ որուն վրայ կըհամայէր Սօհամ Ճէնէռալը հասաւ, աս բաղքին մօտ կէսօրէն և առաջաթ ետև, ու տեսաւ որ աս բաղքին տէր բապէտէրէ Լանսըցի Մոսկովի Ճէնէռալը 7000 հսդիով ձիաւորով հետևակով ու թօփիներով: Սօհամ ֆրանսըլին Ճէնէռալը ընէր իրեն հեար, ձիաւոր գօրք, բայց առանց ըսպասելու որ համնի իրեն օդնուի ձիաւոր գօրք ալ, վազեց թշնամին վրայ ու խառնախնդութիւն ձեց իրեն կարգերուն մէջը: Մոսկովը գուրս հանեց 12 կառը թօփ, այնչափմնալ Սօհամ Ճէնէռալը շիտկեց Մոսկովէրուն վրայ, ամենայն սաստկութ սկսան թօփօտել մէկըզմէկ, ու ըրին սաստիկ կոտորած մէկըզ-

մէկու մէջ: Մոսկովէրուն ձիաւորները սաստիկացին իրենց կըրակը, ֆրանսըլին հետևակներնալ քառակուսի ձևերով բաժնը այնպէս կըրակմը թափեցին Մոսկովէրուն վրայ, որ պատերազմին տէղը լցվեցաւ Մոսկովի զօրաց ու ձիերու մէտածներով:

Մօքայի Բէնչեբէին ըսածին կէօրէ հիշ մէկ պատերազմի մէջ չէ տեսնրված այսպիսի սիրտ հետևակ զօրքերու ձիաւորներու գէմ, աս գործքէս ետև ֆրանսըները ըսկըսան մանալ Վէհսսէնֆէլս քաղաքը, բայց երբոր տեսան թէ քիմը Մոսկովի զօրք իրենց գէմ կըկենայկոր ու թող չխտարկոր հանգստութիւն քաղաքը մանալու, վաղեցին ասոնց վրայ ու ցրուեցին զատնք ալ ամենը մէկէն պուալով կէցակ արքայ: Թշնամին բոլորովին ետքաշլեցաւ: ֆրանսըլին կողմէն զայ եղած զօրքին թիւը մեռնօղներով վիրաւորվածներով կըհասնի 100 հոգիի չափ:

27 ին Քօնթէ Լորիսթօնը գնաց Վէլ թէնին վրայ, ուրտեղ թշնամին կըկենար մէկ կամուրջնը վրայ: Մէկզն Ճէնէռալը շուտմը շինել տրվաւ պաշտիկ ասկոցմը թօփօտելու համար թշնամին, Մոսկովէրը երբոր աս տեսան շուտմը կամուրջը այրեցին, և ֆրանսըները տիրապետեցին կամուրջին գլխին՝ որնոր շիներէր թշնամին:

28 ին Սոյն Քօնթէ Լորիսթօնը գնաց Զալին դիմացը, ուր տեղ մէկ գունդը Պառոչի կըկենար մէկ կամուրջի գլուխիը, զարկաւ, զատնք ու ետքեց աս կամուրջին գլխին: աս գործքիս մէջը ինկան ֆրանսըլներէն 67 հոդի, իսկ թշնամին իիստ շատ:

Փոխարքան հրամայեց թօփարանթօի Տուգային երթալ Մարտէպուոկին վրայ: Ամստու 29 ին կէսօրը չորս սահաթ անցնելէն ետև աս Ճէնէռալը հասաւ բաղքին առջը: Կար հստեղը շաղար Պառոչէն աւելի որ սկսան մէկէն պաշտպանել զիրենը և աս Պառոչին գունդը Ճէնէռալ Եօքին հրամանին տակնէր: ֆրանսըները մտան աս բաղաքը կըրակի: զօռով, սպաննեցին Պառոչներէն շատ մարդ ու բռնեցին 200 գերի:

Այս խապարներուն ետևէն կըյարէ գաղէթամին: աս Վէհսսէնֆէլսին պատերազմը խիստ անընանի էր, որովհետև էր մէկ պա-

պատերազմից բաց դաշտի մէջ, հետևակները ձիաւորներու հետ հաւասար թուռվէ: Պատերազմի մէջ աս նոր ժողված զինուուր ներուն գունդը այնափ ցըցուցին իրենց կըտրինութիւնը ու ուժը, որչափ որ կըր նայն ցըցունել հին ու պատերազմի մէջ փորձ եղած զինուուրները ։ Վերջապէս աս պատերազմով վարնավեցաւ թշնամին Սաալէ գետին աջ կողմէն:

Ելքաւ ու Մէնօ գետին մէջ եղած զօրքերուն հաղորդակցութիվ որ կըարերէր, հիմայ միացան նորէն, և երևելի քաղաքները Կառուսպուռի, Վէխունքէլս ու Մարսէպուռի առնըլմէցաւ Մոսկովիներուն ձեռքին պատերազմի զոռով: (Մոնիկու:)

Մահմայ • 24 Առէնէ:

Սուտ է բոլորովին ան խապարները որ կըսասվեկոր չըստ կողմը թէ Ճէնէռուալ Սէպաստիանին գունդը ջարգըմբէրէ, և թէ իրեն պատերազմի օդականները ինկերմէռերէն: ինքը իրաւոր Զէլէս քաղաքը պարապէլ տըլւաւ ու ետ քաղմէցաւ անկից, բայց իրեն մտարը աս էր որ թշնամին ներս իրեն քաշէ: աս քաղքէն ֆրանսուները ելլալուն պէս, մտան 1200 խազախ: 18 ին Սէպաստիան Ճէնէռուալին պատերազմին օդնականը՝ որուն անունը էր Մավլին, նորէն յան կարծակի գնայ մըտաւ ան քաղաքը: Մոսկովները ասյանկարծակիյարձակմէ շիռութեցան ու շատ վնաս քաշէցին: մեռաւ 50 հոգիի չափ, շատ մարդ աւ վերաւորվեցաւ, ու 10 հոգիաւ գերի բանըլմէցաւ:

Այս միջոցին մէջ Սէպաստիան Ճէնէռուալը գնայ Վէլձէնին վրայ ու վանակց կրօսօէսինժէնէն մէկ գունդը խաղամներուն որ կըրազիանար 6 հարիւր հոգիէ դէմ ՚ի Սըրաբէնսէլչ, ասոնք գնացին միացան 1500 ձիաւորներու գունդիմը հետ, բայց նորէն Ճէնէռաւ Սէպաստիանը զատնիք վըռնաեց սպաննելու աստնցմէ 25 հոգի ու շատ բաշմութիւն աւ վերաւորելով, աստնցմէ զատ 20 հոգիաւ գերի բանէց, ինկաւ թշնամիներուն ետևէ ու վանտեց մինչև Վէլձէնին մաս:

Ան 50 հաղարէ բաղկացած գունդը որ

անցաւ Մոսկովիներուն կողմը՝ շատ կըդըղ չայկոր իրեն ըրած գործքին վր, առանձ լով հիմակվան մէր անթիւ զրաց բաղմութիւնը, ու անինայ պատիժները իրենց գլուխ ներուն որոնք նորէն կիյնանկոր ֆրանսը զին ձեռքքը: աստիք երբոր անդին գարձանէ կըկարծէին թէ անհամար զօքք պիտոր գըտնան Մոսկովին կողմը, բայց իրենց յօյսը պարապ ելաւ: (Մոնիկու:)

Ի Դ Ա Լ Ի Ա:

Միան • 4 Մայիսի:

Խապար եկաւ աս քաղաքը Թէլէկրաֆյով (1) թէ Կաբօլէն կայսրը ըրերէ մէկ յաղթութիւնը Լուգաձէնին մէջ Մոսկովի ու վառչի գունդին գէմ: աս գունդերուս վր հրամայող Ճէնէռալները մէկ էր Ազէքսանդր Մոսկովին կայսրը: մէկ կալնալ էր ֆէտէրիթոս Վառչին թագաւորը: Շուտամը աս խապարը համելուն պէս, կէսօրը մէկ սահմաթ անցնելէն ետև ըսկան թօփ նեակէլ աս յաղթութիւն ուրախութիւնը համար: ասոր ետևէն կըյարէ Գաղկէթաձին: ամէննեին չիր եղած քան զաս մէծ ուրախութիւն ամենայն տեսակ աստիճանի ժողովրդէանը մէջ: Յէտ այս չափ անթիւ յաղթութիւներէն որոնք փառաւ ւորեցին ու պասկէցին Կաբօլէն կայսրը ըրաւ Մայիսի երկուքին մէկ յաղթութիւնը մընալ որ անցուց ամէնն յաղթութիւններէն ասյաղթուք լրիէշ առաւ բաղդէն որ իրեն գէմ դարձերէր քիմը ժամանակ, պատեց մասնիչները, խայտառակեց թշնամին յանդգնութիւնը, ու ցուց հաւաներու գէմ շութէ պատճառած կորուսսներուն տեղ զը: Կախանածառնելեան ճապէ ըստաւ մէկ մէծ ֆրանսայի Պաշտօնատերէրէն մէկը պատճառեց առ յէլուզն մէր ամէն շէբէնդութիւնները: բայց ու ինայտապէս սուպ հարէւանները, ինայննէ հաւապարէի բարեկամները, որ յանմանն կայսրը պատճէ ի առաջարկ հաւապարէի բարեկամները, ու պարձէ անհատապարէին:

(1) Թէլէկրաֆ ըսվածը է մէկ գործքիմը որ ամսներով հեռու աեղերէ կընան իմաստներուն քիմը օրիւն մէջ ամէն խապարները:

Ապ գործքն որ է պատմութիւն հիմակվան ատենիս, տանըհինկ օրը մէյրը կըտրապէի ՚ԻՎԵՆԵՏԻԿ ՚ԻՎԱՆՍ ՄՐԲՈՑՆ ՂԱԶԱՐՈՒՆ: